

Կը զգացնէ թէ ժամանակները փոխուած են հայ աւելի կրթուած սերունդի մը համար և խենթն ու Մշակ ուրիշ բան չեն այլ ևս բայց եթէ հին բաներ որոնք իրենց դարուն փայլուն ազդեցութիւն մը ունեցեր են, որոնք պատրաստեր են ներկայ սերունդը բայց որոնք այլ ևս անկարող են անոր առաջնորդելու:

Հ. Ն. ԱՆԴՐԻԿԵԱՆ

Շարունակելի

ՊԱՅՔԱՐ ՄԸ

ՀԱՅԲԵՆԻՔ ԳԱՂԱՓԱՐԻՆ ՇՈՒՐՋ

◀○▷

«Հայրենիքի երկու ըմբռնումներ. — «Ազգակիրութեանց հանգանակ մը՝ նոր շարադրուած. — «Միշագայութիւնը և Հայեր. փայփառուած վատն մը. — «Միշագայութիւնաց ազդեցութիւնը ազգային պատմութեան, ազգային լեզուի վրայ. — Հայ հերոսներու զաւանացը»:

Հայրենիքի զաղափարը յեղաշրջման մէջ է. թերևս հեռու չէ այն ժամանակը՝ ուր անոր պատմարանները երկու ժամանակաշրջան որոշն Հայութեան մէջ, մին՝ ժմարու հետ վերջացող, միւսը ի դարուն հետ զարգացած: Բնական հայրենասիրութիւնն է որ ներկայապէս խուլ պայցար մը կը մզէ արուեստական հայրենասիրութեան դէմ, թիւրքահայու բանաստեղծական ոգկորութիւնը կովկասցիի «զիտական» և ցուրտ ըմբռնումն դէմ:

Որո՞ւն վերապահուած է յաղթանակը:

Լուս և խորհրդաւոր պայցարին ելքը վճռական պիտի ըլլայ հայ ճակատազրին համար: Երկույթը, հոգեբանական իւաւերու մէջ ծածկուած, իր արտայայտութիւնը պիտի գտնայ ամենէն կիսական ինդիրներուն մէջ: Կովկասցին վճռական է. նազիտէ գործել, կազմակերպել. թիւրքահայը դեռ և ոչ իսկ որոշ զիտակութիւնն ունի իր հոգեկան հակումներուն, իր բոլոր ոյժը

առաջին նոյն իսկ իր զաղափարին մէջն է, Հայրենասիրութեան բնազդական ըմբռնումն մէջ, ծնունդ ցեղի ու միջավայրի, հետեւարար աւելի տևական՝ եթէ բռնի ոյժ մը զայն արմատափիլ չընէ:

Միքայլ Վարանդեան կովկասահայ գրողներու ամենէն ազդեցիկներէն մին է. իմաստասէր միւսը մը՝ հրապարակախօսի խառնուածքին միացած. մտաւոր զեկավար մը՝ զրեթէ զինուորական շեշտով. չի տարուիր առօրեայ ներշնչումներէ. պէտք է իր շէնքը աւարտած ըլլայ ներկայացնելէ առաջ: Իր պաշտօնն է ազգային ներկայ կեանքը դիտել փիլիսոփայութեան տեսակէտով. բաղդասակը ժամանակակից պատմութիւնը համաշխարհային՝ բոլոր ցեղերու և դարերու կեանքին հետ, կանգնեցնել րոպէտ մը ընդհանուր գոյութեան շենք տեսարանը՝ հոն գտնելու համար մեր զիրքը, մեր աստիճանը, մեր ճամբան: Որովհետեւ կեանքն ալ — ընութեան պէս — իր յափեանկան օրէնքներն ունի. անոնց ծանօթութեամբ է որ մարզը՝ զոհի տեղ՝ տէր կը դառնայ հզօրագյն ոյժերու. հեղեղին մէջ լցս կը գտնէ իր ճամբուն, շոգիին մէջ՝ թէ իր յառաջադիմութեան: Խնչպէս դարերուն՝ մարզկութիւնը այն ժամանակ կ'իշխէ ճակատազրին երբ դարերու փորձառութեամբ յայտնուած բարոյական օրէնքները — ընկերական փիլիսոփայութեան մէջ հաւաքուած — օգսի կը բերէ իր պազարյին, առանց սակայն աննցմով կուրանալու և ապագայն ամրողապէս նոյնացնելու անցեալին հետ: Ցաղթութեան համար հարգէ է մարզարէի ծիրը և այս ծիրքը կը ստացուի «օրէնքներու» ծանօթութեամբ:

Աւելորդ է ըսկը թէ թիւրքահայ հրապարակախօսները սովորութիւն չունին այսցան լրջօրէն ըմոնելու իրենց պաշտօնը. մի քանի խրատ, մի քանի դիտողութիւն իրական դէպքերու վրայ և ահա զեկավարն են ազգային բաղդին: Կը տարակուածնը որ Վարանդեանի վկրաճնուղ հայրենիքը և Հոսանքներ երկասիրութիւնները — ուր ազգային կեանքի մասին ջա-

նացած է իմաստասիրութեան վրայ հիմ-
նուած ամբողջական զրութիւն մը կազմել
— օրինակ ըլլան տարրեր կերպով մտա-
ծողներու՝ բաղդատելու, գասակարգելու ի-
րենց գաղափարները, տալու արժանա-
պատութեան կնիքը՝ որով գաղափարի
պայքարները կ'ազնուանան:

Վերածնուզ հայրենիքի¹ առաջին մասը,
հայ կամաւորներու դէմքերով պատկերա-
գարդ — կը ներկայացնէ ժամանակակից
պատմութիւնը. ընթերցողը տենդաս հե-
տաքրքրութեամբ կը հետեւի դէպքերուն՝
որոնց ականատես եղած է, որոնց երբեմի
սրտատրոփութեամբ կ'արթնցնեն իր մէջ:
Եթէ այս մասը զգբին լիուլի արժանիք
կու տայ ժողովրդականութեան, հայ մտա-
տրականութեան համար ուշագրութեան
աւելի արժանի է զգբին երկրորդ մասը
մեր զերը ուր սկզբունքներ և ծրագրներ
կ'առաջարկուին²:

Գաղափարները շատ են վերածնուզ հայ-
րենիքի և Հոսանքներու մէջ. արդարու-
թիւն ընելով հեղինակի ընկերաբանական
հմտութեան, գաղափարական խանդին,
հրատապ ոճին, կ'առնունք միայն Հայրե-
նիքի գաղափարը. որովհետև ան ամրող կուսակցութեան մը, զրեթէ բոլոր կով-
կասահայերու ըմբռութեան է, ու միանգա-
մայն ամենէն կարեռը ազգային գոյու-
թեան տեսակէտով:

*
**

« Հայրենիքի գաղափարը — կը զբէ Վա-
րանդեան — դաւանում ենք և մենք... բայց
մենք չենք բաժանում այն՝ միշայրենու-
թեան, միշազգայնուրեան գաղափարից: Բա-
յոր պատմական համայնքները կունած են
հաւատար իրաւութեամբ տեղ բաներու բաղա-
քակրութեան մեծ խնդյան սեղանի առջև: «Բարձր ու ստորին» ցեղերի տարբերութիւն-

ենքը չքանում են իրաւութեամբ փիլիսոփա-
յուրինից և քլում դեպ ի սննդուապրոցիայի,
մարդարանուրեան զուս տեսական աշխար-
հը³: « Պիսի աշխատենք որ վերական
ստումանները հայ ազգութեան երեք տարրեր
հաւատածներու միջի և բավեղակ հայ ժողո-
վուրդը՝ հետզնեստ կրուներով՝ յատաշայի-
մերով՝ բարձրակայ թե թեի հարկան ժո-
ղովուրդների հետ դեպ ի հասարակական
կենցաղի այն կատարեալ ձեր, դեպ ի ազատ,
իրաւանատար ազգերի այն զեղեցիկ դաշ-
եակացարիներ, որ վաղ թէ ուշ իրացործներու
և մեր արինաներու երկրագերի վրայ և ուր
վերջաւգս պիտի ցորայ Հայրենիքի Գաղա-
փարը, իր ամենային, ամենապայծառ ի-
մաստով⁴ »:

Ահաւախիկ գեղեցիկ տեսիլըներու շարք
մը, մարգարէական էջ մը: Խնչպէս կը
տեսնէց հոս ներկայացող հայրենասիրու-
թիւնը բաւական կը տարրեի Արովեանի,
Պէշերթաշլեանի, Ռաֆֆիի, Ալիշանի հայ-
րենասիրութիւնն: Խնոնց իրենց երկիրը
երգած են՝ առանց լուրջ պատճառ մը
տեսնելու՝ ամբողջ մարդկութեան և «միշ-
հայրենուրեան» վրայ մտածելու. ջանա-
ցած են իրենց արար լաւ մշակել՝ թէպէտ
գիտնալով որ երկրագնդի վրայ ուրիշ ա-
նապատ տեղեր կան. անոնց համոզուած
էին որ իրենց ցեղը ամենէն թշուառներէն
է և իրենց գութը՝ երջանկազրյն ազգերու
վրայ՝ կրնայ թերես չափով մը ծաղրա-
կան ըլլալ. Ճեղքը իրենց արինառ կուրծ-
քին վրայ՝ ժամանակ չէին գտներ Եւրո-
պացիներու վրայ խորհելու: Բայց ժամա-
նակը յառաջ գացած է այնցան որ թերես
Հայութիւնը աւելի երջանկացեր է ու մարդ-
կութիւնը թշուառացեր: Երկրագունդին վր-
րայ ամենէն արինաներկ մասը, կ'ըսէին
անոնց, մեր երկիրն է:

Ո՞ր սէրն է մեզ համար աւելի օգտա-
կար, աւելի բնական. Ռաֆֆիի և Ալի-

1. Երկու երկիրը տպուած են Ժընէվ, իրա-
քանչիւր զրեթէ 4(0) էջ:

2. Հոսանքները ժիշ զարու ընկերական փի-
լիսոփայութեան պատմութիւնն, յառաջաբանը

3. Վարածնուզ հայրենիք, էջ 151:

4. Անդ էջ 153:

շանի՞նը, թէ «միջնայրենութեան և միջնազգայնութեան» հետ միացած սէլը, առաջինը թիւրքահայերու յատուկ, երկրորդը ոռուական ազատախոն միջավայրի ազգեցութեան ենթարկուած կովկասահայերու։

Նախ պէտք է ըսել թէ ոչինչ կայ աւելի վսեմ և օգտակար մարդկութեան ինչպէս հայրենասակարութեան հետ միացած «միջազգայնութիւն», բայց վսեմ է անիր հայրենիքին, Եւրոպայի մէջ։ Հոս մէծ և ամէն վայրկեան զինուոր ազգերու մէջ գաղտափարական միակ ոյժն է ան՝ որ թումբ կը կանգնի պատերազմներու և բռնութեան։ Փրկարար վարդապետութիւն մ'է ան սազմական և տիրապետող ազգերու համար, որոնց կը յիշեցնէ զրկուածներու իրաւումը։

Բայց փոխազրեցէք այդ «միջնայրենութեան» վարդապետութիւնը. ճնշուած ազգի մը մէջ, գերի, կողոպտուած, մարտիրոս. ըսէց իրեն որ իր ամէն զոհերուն վրայ պէտք է աւելցնէ զոհողութիւնը նաև այն բնական զգացման՝ որ կը փրկէ կրղղիացնելով զինց և հոգեբանօրէն բամնելով ձուրիու և տիրապետելու տենչացող տարրերէ. կը խոստովանիմ, Պ. Վարանդեան, որ հակառակ Զեր հրաշունչ ճառերուն՝ չեմ կարող ընդունիլ Զեր հայրենասիրուրիան դասանքը կամ պիտի ընդունիմ զայն յետ բացատրութիւն լսելու մի քանի առարկութեանց, որ թերեւս կը պատկանին Զեր ընթերցուներէն շատերուն։

«Միջնայրենութիւն...» ի՞նչ, այդ յաւելուածը ընելու մեր հայրենասակարութեան վրայ։ Աշխարհին ճակատագիրը չենք կարծեր որ հայ ազգէն կախուի. կան հօր և թուով պատկանելի ազգեր՝ որոնց վարմունքը պիտի փոխեն մարդկութեան ապագայ բաղդը, անոնց են որ միջազգային եղայրութեան ընդունելութեամբ մարդկային նոր ընկերութիւնը պիտի կազմէն. Ի՞նչ օգուտ մեր անոյժ ողերութենէն, բազմութեան մէջ խղղուող ձայնէն։ Այս տարակոյս երբ այն ազգերը՝ որ համաշխարհային պատմութիւնը կը յօրինեն՝ հա-

մածայնած ըլլան մէկ ժողովուրդ կազմելու՝ պէտք չէ զանդապինք... հոն մեր տեղը գրաւելու. բայց առայժմ յևոազգենք մեր հաւանութիւնը այն հրաշալի օրուան՝ ուր այդ նէպերը պիտի իրագործուի... կատարենց զոհերնիս այն ժամանակին ուր կը ընանց ապահով ըլլալ, որ անօգուտ չէ, կը հասնի իր նպատակին։ Ջարձակինք կատաղարար ինչցյցի այն հրապուրիչ սեղանին վրայ՝ զոր կը նկարազբէք Պ. Վարանդեան, և որուն աւելի կարեոր հրափրեաներ կան...»

«Միջնայրենութիւն...» հայ ազգը ցրուած է բոլոր ազգերու մէջ և յաճախ աւելի յառաջազմ ազգերու ի՞նչ պէտք է որպէսզի Հայը ճուուուի իր դրացիին հետ. — սա համոզումը թէ «միջազգայնութիւն» է միակ տրամարանական և ողջ գաղափար, թէ «հայրենիք»ի իր աւանդական ըմբռնումը նախապաշարում մ'է, թէ իր ազգութիւնը կորսնցնելով կանխապէս ըրած կ'ըլլայ այն անհրաժեշտու վսեմ քայլը զոր մարդկութիւնը օր մը պիտի ընէ։

Միջնայրենութիւնը՝ ոչ միայն ազգասիրութեան լրացուցիչը չէ պատարենի զորկ ազգի մը համար, այլ անոր կատարեալ և ամբողջական բացասութիւնը, ճնշուած ազգի մը զոյութեան ամենէն ահուելի վրանզը, աւելի ահուելի քան արտաքին բոլոր հաւածանցները։

Այսէն դժուարին և ամենէն փափուկն է եւրոպական գաղափարները Հայաստան փոխազրելու մեր գործը. այն որ օգտակար է տեղ մը՝ մահարեր է այլուր. Հարկ չէ միայն բոյսը ճանչնալ՝ այլ հողը ուր կը տնկուի. Հայերս ընդհանրապէս անելի կ'առանձնասակրենք եւրոպական դրացիւնները քան մեր երկիրը, անելի զրբերու խորհնուրդ կը հարցնենք քան մեր ցեղին։ Երանի՝ ոչ միշտ՝ ազէտաներուն. Քիչ բան կայ որ երբեմն հմտութեան չափ վասակար ըլլայ. միտքը գրքին հետ կապուած, լի ի յատաշոգունէ գաղափարներով, կը հաւատայ թէ այլս զործունէութիւնները այն ճամարայ չկայ և պէտք է խոհնմօրէն գիտնականներէ ցու-

ցուած արահետներէն անցնիլ. կարելի չէ այլևս իրականութիւնը տեսնել իր բոլոր զանազանութեամբ. կընդունենք սկզբունքներ որ տարրեր շրջանակի համար յօրինուած են, շրջանակի մը՝ որ ինքնին մեզ համար բացառութիւն պիտի ընէք՝ եթէ մեր արտասովոր պայմանները նկատի առնուր, Տգիտութիւնը երբեմ՝ բնական ողջմուռթեան անձնատուր՝ բայլ առ բայլ իրականութենէ առաջնորդուելով, մտքի փառասէր և անխոնեմ թոփչներէն ազատ՝ կը համար աւելի մեծ արդինքի քան չափազանց նրացած զիտութիւնը. համեմատեցէց երիտասարդ թիւրքիայի հայրենասէրները – անտեղեակ ընկերաբանական ամենէն տարրական սկզբունքներու – ուռասական ազատախոհ տարրին հետ, որ լաւ ուսումնասիրած էր ֆրանսական պատմութեան թերութիւնները, քաղաքական և տնտեսական յեղաշրջման կարեռութիւնը, բայց ոչ չնաեւ թէ որքան տեղ կայ իրենց երկրին մէջ այս գաղափարներուն համար, իր սիրեմ, Պ. Վարանդեան, «միջնայրենութիւնը» բաւական է որ ան բարոզուի օտար, ճնշող, բռնաւոր տարրերուն և ոչ Հայութեան որուն ամենէն սեղմ, ամենէն անձուկ, ամենէն սենարդար հայրենասիրութիւնն անզամ (որուն արտայայտութիւնը սակայն միշտ դատապարտելի է) հազիւ կարող պիտի ըլլայ փոքր չափով հակադդեցորդիւն կազմել իր՝ օտարներու նոյն տեսակի հայրենասիրութենէն կրած զրկանեցներուն:

Մարտիրոս ժողովուրդի մը համար չկայ անիրաւ և ծայրայեղ հայրենասիրութիւն:

«Միջնայրենութեան» հետ միացած սէրը միշտ մտաւորական, ուսումնական սէր մ'է, զիտնականի «վերացական» մէր, ինչպէս ամէն զգացում որ ընդհանրութեան վրայ կը տարածուի. տժգոյն է ան և գաղջ. Հիմուուծ է ան զիտական ծանօթութեան մը վրայ. արդ զիտութեան առջև ամենէն բնական զգացումներն ես կարող են մտարամաքան երկնալ մասսամբ. ինչո՞ւ սիրել, օրինակ, ծնողը, երբ զիտութիւնը չերաշխաւորեր որ անոնք ըլլան ամենէն

կատարեալ, ամենէն գերազանց էակները աշխարհիս միջ: Զգացումը կ'եղծուի մեծաւ մասամբ երբ անոր մէջ չափազանց մտաւորականութիւն կը մտնէ: Այսպէս այդ «միջնայրենական» ազգասիրութիւնը անյարմար է Հայութեան պէս ժողովուրդի մը որ կարօտ չէ վերացական զաղափարներու, այլ ոգեսորդ և իր վհատած բարոյականը բարձրացնող խանդի: «Միջնայրենութիւնը պիտի չկարենայ բնական հայրենասիրութեան տեղը զրաւել – չափազանց տարլամ ըլլալով և դժուարըմբ ըլլանելի ժողովրդական սրտի համար – բայց կարող է զայն բորբովին չեղորացընել՝ անոր թափն ու լաւագոյն թոփչեցները կուրելով:

Ի վերջոյ փափագելի էր զիտնալ աւելի որոշակի «միջնայրենութիւն» բառի իմաստը. եթէ ան կը նշանակէ օտարներու դէմ ատելութիւն չունենալ միայն, անյաջող գործածութիւն մ'ունի, որովհետեւ այդրանը հասարակաց է ամէն կրթուած անձնաւորութեան, և օտարազգիներու դէմ եղած չեցողութիւնը բաւական չէ ոչ մին «միջնազային» ընելու. կարող եմ մասնագէտ ըլլալ թօշկութեան՝ առանց թշնամի ըլլալու երածջտութեան, բայց այս իրաւունք չի տար երգասէր կամ երաժիշտ ըլլալու: «Միջնայրենութիւնը» իր սովորական իմաստով՝ հայրենիցի հակազդութիւնն է: Բայց «միջնայրենութիւնը» ենթադրելով նոյն իսկ առնուազն իրոք անտարբերութիւն օտար ցեղերու նկատմամբ, դժուարաւ պիտի համաձայնի ճշմարիտ հայրենասիրութեան հետ. երբ ես կը սիրեմ հայութիւնը՝ կը սիրեմ անոր ցեղի ժառանգական յատկութիւնները, անոր բնաւորութիւնը, անոր շահը, բայց նոյն իսկ այդ պատճառաւ խորշելի պիտի ըլլան ինձ անոր ճիշտ հակոռնեայ կազմող ժառանգական բնազգերը, բնաւորութիւնները, շահերը: Ձեր երջանիկ անտարբերութեան համելու համար հարկ է ենթադրել որ ծայրայեղ հակասուրիւններ չկան երկրագունդի վրայ, թէ կեանցը գոյութեան և մահուան կոիր մը չէ, այլ ընդարձակ աս-

պարէզ մը՝ ուր ժպտուն ու լուռ բեռներին մահկանացուները, աշ-
քերնիդ չափազանց յառելով այն չընաղ հայրենիքին ուր բոլոր մարդիկները պիտի մրանան մէկ շահասիրութեան մէջ՝ կը հա-
մարից որ արդէն ան այժմէն իսկ գոյու-
թին ունի:

Բնական հայրենասիրութիւնը թերեւ
աւելի հին է քան «միջնայրենութիւնը» —
բայց ճշմարտութիւնը արդէն միշտ հին է,
յափտենական ըլլալու չափ հին:

Ինչպէս ներկայ գործունէութեան, «Հայ-
րենից»ի գաղափարը իր մեծ գերն ունի
անցեալի զատողութեան մէջ: «Հայերէն
շատեր հեռի են իրենց երկրէն. զայն եր-
բէց ճանչացած չեն անձամբ. երեակայու-
թեան ճիգ մը կ'ընն զայն սիրելու հա-
մար՝ ճիշտ ինչպէս հերոսները. Արարատի
նկատմամբ այն եղանակով կը մտածեն
ինչ որ Տիգրանի ու Վարդանի: Այս պա-
րագային՝ ազգային պատուիքին է որ կը
ստանայ ամենամեծ կարևորութիւն իրեն
կապ ազգային միութեան: Պ. Վարան-
դեան կարս չէ այս բանս գիտնալու, ո-
րովհետեւ ինքնին ըստ է արդէն.

«Հայրենիքը, պատահ Հերոդոսի որոշու-
մով, մեր հողե է, մեր մեսելենիրը և մեր
հումերական քաղցր իրուն» (Վեր. Հայր.
Էջ 151):

Բայց ուրիշ էջի մը մեջ վարանդեան
աւելի կը յստակէ իր տեսութիւնը Հայոց
պատմութեան նկատմամբ:

«Յուշեր՝ ոչ միայն հին փառքերի՝ այլ
և «արքաների...» ինչ փոյք րէ երանք
եղել են մի մի հայակաց ոչխորհիներ՝
ինչպէս աշխարհի բոլոր բանակայերը՝ մի
մի զանձներ իրենց նարազատ ժողովրդի
համար, սկսած Մեծ Տիգրանից մինչև Փոքր Աւոն: Տիգրանական ազգայինիւններութեան ու վարչութեան. գրօ-
շակն ալ կտակ կտոր մ'է եթէ վերցնենք
իր մէջն բարոյական իմաստը:

Ինչպէս կարող էք, Պ. Վարանդեան
Հայոց պատմութիւնը գործից մ'ընել ազ-
գային գիտակցութեան՝ եթէ անոր մէջ
միայն ամբոխը տեսնէք: Սիրաը կարող չէ
իւրաքանչիւր զարու սերունդները իր սի-
րոյն առարկայ ընել, իրեն անհատներ են
հարկաւոր: Վարդան՝ զոր կը յիշէց մէկն
է միայն հերոսներու խումբի մը: Պատ-
մազուրութիւնը՝ Զեր ըմանումին համեմատ
— աւելի զիւրին է՝ քան ո՞քան բանա-
սէրները կը կարծէին ցարդ. բաւական է

է, հիւսուած ընդհանուր ձիգերից ու գոհո-
դուրինեներից, հայրենիքը՝ յիշողութիւնների
մի ցանց է, երկար, անվիրչ մի շարան,
տեղ—տեղ պայծառ, վարդապոյն, ձաւազայ-
րակն, տեղ—տեղ մասյ, արիւնուս, որիքր-
գական,... Յիշողութիւններ ուրախ օրերի և
տիւրը... ոչ որ յի՛ կարող — երկ սեած,
դասուիարակամ և բնական, եռուալ պայ-
մաններում — աեյոյզ, ահսուարքը սրոտի
անդրադանալ իր հարազատ ժողովրդի այդ
դարաւոր անցեալի վրայ, որ ուի միշտ
որոշ հրա պոյր, բովուրիւմ: . . . Վարդան
Մամիկնեանից մինչև Անրու ու Արարու,
Եղիշէկից մինչև Անրունեամ եոյն իտեալի է
որ շարժում է, եոյն զաղափարն ու ձգուուն
է որ բախոր է անուն յափակեօրէն մի ա-
րքմարոյց ու կախարդական շրչագօթ մէջ»
(Եջ 162):

Անտարակոյս գեղեցիկ է ազգային պատ-
մութեան ներկայացումը վերջին պարբ-
ռութեան մէջ, բայց հոս և դժուարու-
թիւն կը զգանք յարմարցնելու հեղինակի
դատաստան՝ նախորդ տեսութեանց հետ:
Ուր է Հայոց պատմութիւնը . . . առանց
բագաւորներու: Ոչ որ մեզ արձանագրած
է հայ ժողովուրդի, հայ բանակի, անա-
նուն ամբոխներու գործունէութիւնը. ամէն
ինչ կեղոնացած է թագաւորին վրայ:
Ապագայն կարող էք սամկավար ընել,
բայց անցեալը յետ չի դառնար: Պատ-
մութեան թագաւորը անհատ մը չէ այլ
ևս. ազգութեան խորհրդանշիչն է, ազգային
ինքնուրոյնութեան ու վարչութեան. գրօ-
շակն ալ կտակ կտոր մ'է եթէ վերցնենք
իր մէջն բարոյական իմաստը:

Ինչպէս կարող էք, Պ. Վարանդեան
Հայոց պատմութիւնը գործից մ'ընել ազ-
գային գիտակցութեան՝ եթէ անոր մէջ
միայն ամբոխը տեսնէք: Սիրաը կարող չէ
իւրաքանչիւր զարու սերունդները իր սի-
րոյն առարկայ ընել, իրեն անհատներ են
հարկաւոր: Վարդան՝ զոր կը յիշէց մէկն
է միայն հերոսներու խումբի մը: Պատ-
մազուրութիւնը՝ Զեր ըմանումին համեմատ
— աւելի զիւրին է՝ քան ո՞քան բանա-
սէրները կը կարծէին ցարդ. բաւական է

ներկայացնել հայ ժողովրդեան գոյութեան փոփոխութեան՝ նոյն զարու մէջ: Թագաւորութեարը՝ հայ երիտասարդութեան համակրանքին կ'արժանանան՝ որովհետև ներկայացուցիչներն են, արտայայտութիւնն են հայ ցեղին: Կը պատկանէին անոնք զարու մը ուր ազգային կամբը վարչութեան այդ եղանակին վարժուած էր: Կ'ընդունից դուք պառաւ Ներողոտի հետ հայրենի գերեզմանները.. բայց որո՞ւ գերեզմաններն են առոնք: միայն անվերջ կոտորածներու քացածնէրը: Մ'եզմէ շատ աւելի « ռամկավար » ազգեր դեռ ևս չեն մոտած իրենց պատմութիւնը քանդել նոյնպիսի ձևով: Ֆրանսան իր թագաւորները վար առաւ գահէն, բայց զանոնք թողուց իր ազգային պատմութեան մէջ, անոնք են միշտ անոր գլխաւոր առարկան: Ֆրանսացիներու համար ազգային պատմութիւնը կը զանազանուի զուտ յիդափիսուրեան պատմութենէ և պիտի չգտնէց մին՝ ուր միայն անանուն ամրոխը ներկայացուած ըլլայ: Միիթարուուցէք հայ պատմութեան մէջէն ջնջենով ամէն անուն՝ որ կը յիշեցնէ մարդկութեան հին կազմակերպութիւնը. դրէք անոնց տեղ միայն ապստամբներ, այսինքն գերութեան շրջանները միայն. պիտի ունենաց պատմութիւն մը՝ որ շատ հետի պիտի ըլլայ խանդավառող և սփոփող ոյժն ըլլալէ զոր Կ'ուզէք իրեն վերապրել: Մ'էկդի՛ Հայոց պատմութեան մէջէն հայ թագաւորները... պէտք է մեան պարսիկ և արար մարզպաններու անունները... Մ'եծն Տիգրանէն մինչ է Փոքր Լևոն տարածուող Զեր ատելութիւնը, պէտք է խոստովանիլ, անհրաժեշտ չեմ զաներ մեր ազգային գոյութեան: Այս գլխանակը հազարաւոր տարիներ առաջ ապրող թագաւորներու դէմ: — ուշ մեացած յիդափիսութիւն: Բայց... աւելի լաւ է ուշ բան երբէք:

Պատմութեան չափ, ազգի մը համար կենսական է լեզուն: Հոս ևս Պ. Վարանդեան կը ներկայանայ ճարտարախօս թարգման՝ կովկասահայերու « Հայրենիք »ի ըմբռոնումին, և կովկասահայերը — հարկ չէ

յիշեցնել — ամենէն աւելի միջազգային են լիզուի մէջ: Իրենց լեզուն հայերէն է պատմական ծագմամբ — ինչպէս օտարութեան հայ ընտանիքները....

« Թիգրանկան բարարական — կը գրե Վարակեան — արարական և այլ անրի բասերով ու դարձաւածեերով լցուի և հայեան լիզուն, իսկ մեր մոլեսանդ հայրենակիցները հաւաք ևն կոյան ֆրանսերէն, լատիններն բառերի ներմուծման դէմ և ցանումով պահարակուու են սուսանայերին՝ որոնք սկսել են առառուրեամբ փոխառութեար անել այդ լիզուներից¹: »

Օտար տարրի մուտքը կարելի է ինչպէս լեզուի նոյնպէս ցեղի մէջ: բաւական է որ օրինապէս քաղաքացի զրուին, ոչ եթէ աւելիշ արշաւանց մը կատարեն: Ըստսահայերու ցով օտար բառերու մուտքը գաղթականութիւն չէ, այլ կատարեալ ասպատակութիւն: Փոխառութեան հարկը յաճախ պատրուակ մ'է զեղծման: Կը գործածեն բառեր որոնց համապատասխանը կը պակսի իրենց յիշողութեան մէջ, բայց ոչ հայ բառարանին:

« Երե արք կամ ցարը դուրս պիտի ձգուին իրեւ օտարաճայի բառեր՝ աւա ինչ պիտի պանդանուին կայսր, կարողիկոս, պատրիարք... յարիշիերոս, ֆանատիկոս, փառու, փիասկոյ, լիզուն, միլիլին»: Ֆանատիկոս և ֆիասկոյ հայերէն բառեր... և այն կայսր, և կարողիկոս բառերու շարքին մէջ... այսու կ'ապացուցանէք թէ ո՛ւր կարող է տանիլ փոխառութեան ազատութիւնը: ամեն ինչ հայերէն պիտի հնչէ, ամէն ինչ զրարար, նոյն իսկ փիասկոյ! »

Հայերէնը ընդունած է այնքան յոյն բառեր. և սակայն Դաւիթ Անյաղթներու և Անիթոսներու յիշատակը ո՛չ նուազ ծաղրական կը մնան: Փոխառութեան մասին կարելի չէ վիճել, այլ չափին: Ծուսահայերը կայսր բառը փոխ առնող թարգ-

1. Հոսանքներ, էջ XXI.

մանիչներուն չեն համապատասխաներ, այլ՝ կը կասկածիմ՝ Անյաղթի և Ռնի-թոռներու ։ Լեզուն ինքնարերարար կ'ընէ փոխառութիւններ, հարկ չէ աւելցնել այդ ուղղութիւնը բռնի միջոցներով։

Թիւրքահայերը սակայն արժանի են մասամբ Պ. Վարանիսի մեղաղրանցներուն լեզուի յստակութեան նախանձաւ, խնդրութեան մասին։ Լեզուն ուրիշ բան չէ բայց եթէ գաղափարի արտայայտութեան գործիք, միշոցը նպատակէն ազիք համարիք, ոչ ալ ուրեմն բարը՝ մտածումն։ Գործիքի մը կատարելութիւնը կը կայսանայ իր պաշտօնը լաւ և ամբողջապէս կատարելու մէջ, երբ լեզունիս աղքատ կը թողունք վայելուչ պահելու համար, ուրիշ բան ըրած չենք ըլլար բայց եթէ մերենայ մը գեղեցիկ և փայլուն պահելու համար ծրարել զարանի մը մէջ, կամ պարզ ձևին համար՝ ստորադասել կատարելագոյն կերպով զործողը։ Լեզուի մասին թիւրքահայերս չափազանց չենք տարրերիք հայ գիւղացիէն որ կը մերժէ Երուպայի երկրագործական նոր զրութիւնները, որովհետեւ իր արօքը աւելի գեղեցիկ և պարզ կ'երեխ իրեն։ Բայց փոխառութեան զործը հարկ է վերապահուի մասնագետ գիտնականներու և ոչ իւրաքանչիւր զրոյի, որոնց իրաւոնք կը համարին յաճախ օտար բառ մ'ընդունիլը հայերէն ճիշտ համապատասխանը չգտնելուն համար, այսպէս

«Հայ ականջին հականեալի անելու համար պէտք է բարդմանել բազմաժը՝ ուղեգոյք կամ կահկարասիք ձաւրորդի, օպերան՝ բասերանագ կամ բաստրեգորդին, արսիոնը՝ բնավճին կամ ինքնայտ ձշմարտուրին, ուրագանը՝ ստուալի մրրիկ, ցիկրնը՝ պտուակառը մեծ մրրիկ, հեկադոմիքը՝ հարիւրեզմանն զնի, հային։ Այսպէս են բարդմանում հայանու բաստրաները»։

Բայց պէտք է դիտել որ փոխադարար հայերէնի մէջ կան մակարենք, բառեր, կարճ ասացուածքներ՝ զորս երկար պարբռութեամբ մը հազիւ կարող պիտի ըլլար ֆրանսերէնի մէջ կը կննել, ինչ

որ չապացուցաներ որ թրանսացւոց համար հարկ ըլլայ փոխ առնել մեզմէ այդ բացատրութիւնները. ամեն լեզու այս տեսակէն իր առանձին ճոխութիւններն ունի. սարսափելու պատճառ չկայ եթէ երկու բառով բացատրենք ինչ որ ուրիշ լեզուի մէջ մէկ բառ է, յիշելով որ լեզուն կը փոխարինէ մեր այս զոհը ուրիշ շատ առիթներու մէջ, ինչիրն է այն բառերու վրայ՝ զորս կարելի չէ ճշգործն ներկայացնել, և որոնց համար գիտութիւնը յստակ և միակ ձև մը կը պահնջէ։

Ցորթոր Գարրիելեանց «Բազմավայեց»ի մէջ գեղեցիկ ուսումնասիրութիւն մը ներկայացուց, առաջարկելով փոխառութեան մասին օրէնքներ, և նոյն հանդէսի մէջ Շանի-Ռոմեն պաշտպանեց կովկասահայերու զրութիւնը։ Երկուքն և իրենց սովորական բանակետողին մէջ մնացին, մին թիւրքահայ զրութիւնը ամրողջապէս հիմնական կամ առնելով և միւսը՝ փոխառութիւնը։ Հարկ է զիշումներ ընել երկու կողմէն, մօտենալ և զտնալ այն կէտը՝ ուր երկու զրութիւնները կը բարեխառնուին։

Անտարակոյս լեզուի մը մէջ նըրերանգները այնքան կ'աճին որցան բառամթերքը (փոխ առնուած կամ տեղարնակ) առատ ըլլայ. որովհետեւ լեզուն հոմանիշներու բազմութիւն մ'իր առջև տեսած ժամանակ՝ կ'աճապարէ իւրաքանչիւրին կարգը և առանձին պաշտօն մ'որոշել. բայց փոխառութեան դժուարութիւնը կը կայանայ՝ լեզուի գեղեցիորինել պահելուն մէջ. եթէ սուսահայ բարբառը մեզ երբեմն արտասովովը կը հնչէ պատճառն է որ ամէն խառնուրդ՝ ըլլայ ճարտարապետութեան մէջ, ըլլայ այլուր՝ պէտք է շատ խոնհմօրէն զործուի աններգաշնակ չըլլալու համար։ Լեզուարանական ուրիշ օրէնք մ'է որ ժողովուրզը կ'ուզէ զործածել բառեր՝ զորս ինքը կը հասկանայ, հակառակ պարագային՝ սիալ ստուգարանութիւն մը կը յարմարցընէ. այս օրէնքը, այնքան ծանօթ երկուպական լեզուներու՝ գոյութիւն ունի նաև մեր մէջ. բէկէրափը կը վերածուի պարզ բերի (թել զարնել), անշուշտ սիալ ստու-

գարանութեամբ մը. հետեարար փոխ առանուած բառը՝ ըստ կարելոյն պէտք է հասկանալի ըլլայ ժողովրդեան, և թիւրքահայ զրութիւնը յարմար է այս նպատակին. Փոխառութեան զէմ կարելի է առարկել նաև այն՝ որ ֆրանսերէնը բարդութեան անկարող ըլլալով՝ ստիպուած էր փոխ առնուլ յունարէնէ և լատիներէնէ բաղադրեալ բառեր, — զորս ֆրանսերէնի ազգեցութիւնը յետոյ ընդհանրացուց Եւրոպայի մէջ՝ մինչ հայերէնը կարող ըլլալով ամէն առասկ բարդութեան՝ ինչ հարկ օտար լեզուի զիմելու. Ֆրանսացիք՝ մեր պարագային մէջ՝ երբէք պիտի չմտածէին ուրիշ ազգերու լեզուն սպասել իրենց փրկութիւնը և ժե. դարուն իրենց հեղինակները փորձ ըրին նոյն իսկ — անյաջող փորձեր — ֆրանսերէնը բարդութեան ընդունակ ընելու:

Պէտք է փոխ առնել 1) «Հ ՝ բաղադրեալ այն բառեր՝ որոնց ճիշտ իմաստով հայերէն բառ կը պակսի, և որոնց ընդհանրացած են Եւրոպայի մէջ. (ոպերա). 2) Այն բառեր՝ որ իւրաքանչիւր երկրի կազմակերպութեան կամ յատուկ կիլմային կը պատկանին և այս պատճառու ընդհանրացած են Եւրոպայի մէջ (սուլթան, ովախի). 3) պէտք է փոխ առնել ամենին առաջ իստ և իզմ մասնիկները. առանց փորիկ զոհողութեան կարելի պիտի չ'ըլլայ հայերէնի յատակութիւնը ըստ կարելու պահպանել.

Յիշափ երբ դիտուի թէ յաճախ ինչո՞ւ Եւրոպական բառ մը — իզմ վերջաւորութեամբ — հայերէնի անհրաժեշտ կը տեսնուի՝ պատճառն այն չէ՝ որ համապատասխան զոյականը կը պակսի, այլ իստ և իզմի ճիշտ նշանակութեամբ մասնիկը, հետեարար փոխ առնենք միայն այն՝ ու-

րուն կը կարօտինք և ի զուր չենթարկուինք կամ փոխ առնելու այն՝ ինչ որ ունինք արդէն, կամ անորոշ և շփոթ գոյականներ գործածելու. Royalisteի պէտք է ըստնը բազատրական ճիշտ ինչպէս Royalի, militaristeի զինուորական (?)!). կամ հակառակ ծայրայեղութեամբ ուրայիստ, միջիտարիստ՝ ուրիշ բառեր անընդունելի են իրենց անհանդուրժելի տպեղութեամբ, օբյեկտիվում = առարկայականութիւն, եալյն։ Բայց եթէ փոխ առնուին իշմով վերջացող բառերը — որ այնքան շատ են՝ կոսակցութիւններ նշանակելու համար — հայերէնը պիտի ողողովի անթիւ օտարազգի բառերով։

Հետաքրքրական է թէ մեր նախնիք ինչպէս լուծում տուած են այս առեղծուածին. Քրիստոս բառէն պէտք է շինէին անուն՝ իրեն հետուոյին և իր վարդապետութեան. անոնք չեն ըստած լրիստոսական (հմմտ, թագաւորական) որ հարկաւոր երիր ածական և քրիստոսականութիւն, ինչպէս առանց ո՛ւ և է այլայլութեան նշանցոյց տալու՝ պիտի ընէր այժմ թիւրքահայը, այլ քրիստոնեայ, քրիստոնեութիւն։ Դժբաղդարար այս եայ մասնիկը անկարող է գործածուելու շատ բառերու հետ, ինչպէս առարկայ, հոգի (օբյեկտիվում, spiritalisme): Այսպէս միակ և անխուսափելի նշանապահ մը կը մնայ մեզ. ընդունելի իստ և իզմ մասնիկները հայ գոյականին քով, որով հայերէնը նոր ճոխութիւն մը և նոր նրբութիւններ պիտի ստանայ. Ժողովուրդը շատ աւելի դիւրաւ պիտի վարժուի միակ մասնիկ մը հետ իր հասկցած բառերուն հետ միացած՝ քան անթիւ օտարազգի բառերն զորս անհրաժեշտ պիտի ըլլայ ընդունել հակառակ պարագային։ Թիւրքահայ մեծամասնու-

1. «Զի կարելի aristocratie և aristocratism թարգմանել «ազնուականութիւն» կամ «ազնւապեսութիւն» բառով, ինչպէս և չի կարելի թեօրատիւ և թեօրատիսմ թարգմանել մի և նոյն «աստածպետութիւն» բառով։ (Հոսանքներ XXIII). «Գործածեցէք, եթէ հաճելի է ձեզ, համալիարհաթաղաքացիականութիւն 12 յարկա-

նի բառը» — պէտք է բառ որ ասոնցմէ երկու յարկը Պ. Վարանդեան բարձրացուցած է որովհետև ընդհանրապէս համայնարկաբարարացիւրինք բառը կը գործածեն թիւրքահայերն. բայց մեր առաջարկած դրամեամբ բառական է միայն զոյականին վրայ իզմ աւելցնել. համաշխարհիմ, համաշխարհիստ։

թեան համար գայթակղեցնող մտածութիւն
մ'է անշուշտ իզմ մասնիկը ընդունիլու բայց
պէտք է ընել նոյն իսկ հայրենասլիքական
պատճառաւ. ամրոջը կը կրոսնցնէ, ով
որ չի զիտեր մաս մը զոհել: - Ականու-
րին երկար և երկդիմի բացատրութեան
տեղ պիտի ունենանց - իզմ. ասարկոյիզմ,
երակայիզմ, պղատոնիստ, պղատոնիզմ,
ևայն: Աշաւասեկ լարիւրինթոսի միակ
ելքը՝ զոր կը նշանաբեմ:

Խօսք մը նաև կովկասահայերու տա-
ռազարձութիւն մասին.

« Լուսմ եք շարունակ տկանէ ծակող ու
վիրաւորող, եերդաշնակորեան և տրամարա-
նորեան բոլոր կախուները խախտող թորո-
րոյ, կոկոյ, թուրկենելվ, փորկի, ծանկէ,
Տանեն, Յովիանեն Յակորու Ռուսա (ժան
Ժաքէ և...) Բրուսոն, Գաներ, Քոներ, բռնկրէ,
բարիրայ... Կը գոյ արդեօք ժամանակ երբ
բիշրահայերը կը գրեն ոչ կ'արտասանեն
այդ անուններն ու բառերը ինչւու որ երանք
գրաւմ ու արտասանում են Երովայում,
իրանց բեիկ հայրենիքներում: Ոյ և և մէկը
բիշրահայ օրագիրներից քաշորին լը պիտի
ունենայ եախանեներու և քարոզեն որ վերջ
տրուի այդ անարդար ու այրանդակ ինեա-
րիւրուններին, որոնք այքան դուսարացնում
են առանց այն էլ դժաւրին իրարահակա-
ցումը հայուրեան հատուածների միշէ: Ի՞նչ
տրամարահնորեամբ և Dantone դանում
Tande, Danton Tandon, Gogol' Kok-
kol, Gambetta կամ Karmetta, Proutchon կ
Brouton, Proletariats' Broledariad....
Երեւ ֆրանսացիք յաձափի խեղարիւրում են
սուսր անունները դա դիս հասկանալի է...
բայց ուայսական այրենարանի, փասք Աւ-
տուժոյ, իի բոլոր հենարաւոր հելյիններով»:

Պ. Վարանդեան և ոչ իսկ կ'երկրայի
որ թիւրբահայերս ծանդէ զրած ժամանակ
Tande չենց կարդար. Տ մեզ համար
տարրեր նշանակութիւն ունի քան կով-
կասահայերու: Պէտք է դիտել որ հայերէն
չորս աստիճանաւորութիւն ունինց նոյն
ձայնի. կ պայթուցիկ (բառին սկիզբը կար-
միր, կարել) կ հնչուն կամ թրթուն՝
ձայնաւորներու մէջտեղ (բարոյական), գ.

ք: Նոյնպէս ու պայթուցիկ, ու թրթուն,
դ, բ:

Պօլսահայերը այս աստիճանաւորութիւ-
նը չեն պահած, և ընդհանրապէս ուշա-
զրութեան չէ առնուած երկու կ երու զա-
նազանութիւնը, (հմմտ. այս մասին փր.
Տ ձայնաւորներու մէջ թրթուն Հ զն-
չուած): Պօլսահայ բարրափ մէջ մկրնա-
կան կը թրթունի մօտեցած է, և գը բի:
թանի որ գոյութիւն ունի բիշրահայ ներ-
կայ հնչումը, քանի որ պօլսահայ ընթեր-
ցողը իր եղանակով պիտի կարդայ միշտ,
Պ. Վարանդեան կարող չէ ազատուիլ ա-
կանջ ծակող ու վիրաւորող, եերդաշնակու-
րեան ու տրամարահնորեան (?) հակառակող
հնչումէն, եթէ ծանդէ զրուած պահուն՝
Ռուսահայը իտալացիէն տարրեր հնչում
պիտի զործածէ (Tande) Դանու զրուած
պահուն՝ թիւրբահայը պիտի ընէ միշտ
նոյն սիսալը (նոյնպէս այս վերջինը Tande
կարդալով):

Եթէ թիւրբահայը Թուրոյ կը զրէ՝
պատճառն այն է որ Տորտոյ զրած ժա-
մանակ այս վերջինը Dolsdoյ պիտի հնչէ,
ինչ որ իրեն համար նոյնքան «վիրաւո-
րիչ» արտասանութիւն է՝ որքան Զեզ հա-
մար Թորտոյ: Ընտրութեան այս հարկին
մէջ նա կը նախընտրէ իր լսելիքի հա-
ճոյքը, դժբաղդարար ճշմարիս ըլլալով
թէ սէրը անձէն կը սկսի, առած մը՝ զոր
զուր ալ յարգել կը թուրից գրութիւննիդ
Զեր հնչման համաձայնեցնելով: Այսպէս
ոչ մէկ կողմէն գոյութիւն «անտրամարա-
նութեան» և եղեռնաւոր «վիրաւորանք»ի:
Ներկայացման տարրեր եղանակներ, իրա-
կանարինը տարրեր ըլլալով:

Պիտի փափագէնք զրութեան միաձեռւ-
թիւն - ի նպաստ կովկասահայերու որ
այս անզամ (- չսարսափին) աւանդու-
թեան ներկայացուցիչն են - եթէ այս
փորձը՝ «նախնեաց տառադառութիւն»
անուամբ անյաջող անցած չըլլար քան
տարի առաջ: Բառարաններու համար -
օրինակ իմն - անհրաժեշտ է յատուկ ա-
նուններու միաձեռւթիւնը: Լաւագոյն բաղդ
ապագայ փորձերու:

*
**

Ահաւասիկ, Պ. Վարանդեան, մի քանի շիտողութիւններ և տարակոյսներ — աւելի արժէք չեմ ընծայեր անոնց — զոր ընթերցող կը զգայ երը աշըբ ձեր եռանդուն էջերէն կ'ընկնայ Ձեր ներկայացուցած հայ հերոսներու գէմքերուն վրայ...

Անոնք մեռած են լեռներու ծայր, բանտերու մէջ, կախաղանի վրայ. «միջնայրենութեան» ո՛ և է զաղափար չէ անցած իրենց մորի հորիզոննէն. սիրած են մարդկութիւնը իրենց հայրենիքին մէջ — ասկից աւելին չի պահանջներ մեզմէ մարդկութիւնն ինընին — թշուառութիւնը՝ իրենց ժողովորդին մէջ. Տիգրանն և Լևոնը չեն հայհոյած կոռուի երթալէտ առաջ, անոնց պատմութիւնը վեսմ ներշնչութերու աղրիւր եղած է իրենց. մեր լեզուի իրաւոնցները պաշտպանած են: Անոնք գիտէին որ ամէն ազգի մէջ կան ընկերաբանական զանազան կուսակցութիւններ, բայց կայ կեդրունական կառավարութիւնը մը որոն միակ ուշագրութեան առարկայն է բացարձակագէս իր երկիրը, անոր շահը, յասաշողինութիւնը, անոնց պաշտպանութիւնը. զիտէին թէ այդ հօքը ազգերէն աւելի մեզ նման ժողովորդն է կարօտ հայրենասէրներու այնպիսի խումբի մը որ վեհօրէն այդպիսի կառավարութեան մը դերը կատարէր այն ամէն կէտերուն մէջ ուր մեր բաղաբական զիրքը թոյլ կու տայ, զուտ և բացարձակ հայրենասիրութենէ առաջնորդուած: Հայութեան մէջ ամենէն աւելի պէտք է սիրած ըլլան աշխատող և տառապող զասակարգը, բայց ջանալով որ անոնց «բարեացակամ անտարբերութիւն» ունենան ո՛չ միայն... անձնաօթ և հեռաւոր օտարներու նկատմամբ, այլ նաև իրենց ուրիշ հայրենակիցներու, որպէս զի մի՛ գուցէ Հայութեան այնքան տեսակի (բաղաբական, աշխարհազրական, կրօնական) պառակտութերու վրայ աւելնայ տարրեր տեսակի անջրպետ մը: Եւ երը ընթերցողը կ'աւարտէ Ձեր զիրքը, Պ. Վարանդեան, հայ կամաւորներու հրեղէն աշքերը կ'ար-

ծարծին՝ խօսելու համար «հայրենասիրութեան» մը վրայ՝ որ աւելի մօտ է մեր սրտերուն:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԵՆ

ՆՈՐ ԵՐԳԵՐ

ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐԻ

27 ՓԵՏՐ. 1907

(ՀԱՍԱԳՈՂՈՎ ԽԱՂԱՆՈՒԹԵԱՆ)

Մարտը՝ առառ մը (թէ՞ երազ էր) զըստ խաղաղութիւնը, որ կ'երթար դաշտերուն նշէն հանդար քայլով տրատում ու խոնուր, Եւ իր զանդագ շարժումներով կը վերցնէր բարուսակներն անկապ ու քակ. վրան փըրթաւ.

— «Ո՞վ գու անխօս՝ թոյլ ու պըզերգ, ի՞նչ կ'ընես».

Ճե՞ս տեսներ զի՞ս՝ որ ջուր կըտրած, հեթինեւ, Ախրինջ ճամբար կը բանամ իմ սըրբնթաց Ռուուներուու տապարներով, տէկերով Արիս եւ ամէն տեղ. սորդէ դուն թէ ինչպէս կը շարպէն ես, որ խորսակեմ, կը զգեսնեմ: Զի՞ս իշ ծըռէր զուր կարկաչիւն ամբոխին, Եւ ինչ տեղիք կու տան մըսերը նիփախ, Արի առոյգ կորովներն, եւ յաղթող Մըրածանութերը. կ'անցնիմ ես, եւ ահա Լայն անապատ մը կը բացուի տպակ տակ, Եւ ծիրանի վառ զորգերու վրայէն ես կ'երթամ շընան հանդէսներու, եւ անցքիս՝ Խարոյգ կ'ըլլան թաւ անտաներն: Ես չունիմ Հանգիստ, դադար: Դուն ի՞նչ կեցեր ես, ովք հեղոյ»:

— «Ես դիւրաբեկ եւ ինկած այս պըսակներն, (Ըստ անոր խաղաղութիւնը), այրի կընծններու կը չնորհէի, եւ ուրիշ իշաներու՝ որ կը սպասն ու կու լան Միհանորիկ՝ ինկած յոյսեր կը տանիմ:

Յաղթանակներ չեմ փրնտուի ես, կամ միայն Զարին դէմ, այն անիրն, անփուն հըրէշին. Տնեայ ես հոն տուներ, տեսայ ամրոցներ

Հըրգեհակից՝ չեմ զիսեր ո՞ր անորողը Զեռքը ըլպարին ջահովս. իմ լուռ վայլիս տակ Ամէնը կեր կը կանգնին. չեմ զիտեր ես Ճակատազիրը ի՞նչ բուժիչ զօրութիւն

Դըրած է իմ մէջըս, միայն աս զիտեմ Որ գու խոռված հոգիներու մէջ՝ ինչ կը ցածի լոյս միմաստութեան, ու ժըպիտ՝ Առողջութիւն բուր անոնց մէջ՝ զոր գուն Ապշոպեցիր իրենց գործէն»: